

ՊՆՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ

Աշխարհաբարի քերակամութիւն մը ի՞նչ սկզբ բութթերու քրայ պէտք է հիմունիք. — Լեզուի էութիւնը. — Եղիու կուսակցութիւններ՝ ի մասսուն և և և դարու հայերէններու.

Նախորդ տարւոյն մէջ շօշափեցինք Աշխարհաբարի մի քանի խնդիրներ. Ներկայուն հիմ պիտի գննենք կանոնաւոր և մանրամասն ուսումնամիտութեան մը, Աշխարհաբարի վերջնական ձեւը փնտռելով: Բաւական չէ վայելու Հայերէն մը զրել գործնականով միայն ստացուած վարժութիւնը՝ կը սրողէ, Ներողամիտ ժամու տակ, բազմաթիւ անկանոնութիւններ, հակասութիւններ: Ամէն տեսակ ձեւ մուտ գործած է Ներկայ աշխարհաբարի մէջ. ոչինչ այլ եւս արտասովոր կը ճնչէ. Երբ անկանոնութիւնը ստորութիւն մը կը զառնայ, մարզը կը համոզուի այնուհետեւ թէ կարգապահութեան մէջ կը գտնուի: Հայ գրիչներէն շատեր՝ անփոյթ պատկանականներ են (որյօրւուունէր) լեզուի մէջ. քաղաքականութիւն մը՝ որով կը կարծեն մեղադրանքէ ազատ մնալ, և իրաւունք ստանալ հակասութիւններ գործելու: Մարդու մը առաջին լեզուի ուսուցիչն իր մայրն է, առանց անոր՝ կարելի պիտի ըլլա՞ր երբէք չմոլորիլ աշխարհաբարի քերականական ձեւերու լարիւրինթուին մէջ, Գրագէտէ մը կը պահանջուի ոչ միայն ուղղի զրել, այլ զիտակցութիւնն ունենալ այն պատճառներուն՝ որով ուղղի կը զրէ. ստով կը ստացուի այն վստահութիւնը, այն տիրական կերպը լեզուի մէջ, որ նորագոյն փայլ մէջ գրական գեղեցկութեանց:

Ի՞նչ սկզբունքներէ պէտք է առաջնորդուի աշխարհաբարը: Ի՞նչ հրմերու քրայ պէտք է կառուցուի ան: Ի՞նչ կազապարի մէջ պէտք է ձուլուին իր կանոնները: Ա-

հաւասիկ ամենէն էտական և քննելի կետերը:

Ա. — Ի՞նչ բանի մէջ կը կայսերայ իշխանի հուրիւմը: Լեզուն՝ գործիք մէջ զաղափարները բացատրելու: Խրեւ գործիք, երբէք չի կրնար աւելի կարեւորութիւն ունենալ քան մոտածումց զոր պիտի մարմացնէ: Ճամրան կարող չէ գերազանց ըլլալ քան իր նպատակը, և զգեստը՝ քան անձը: Որքան ուրեմն կը սիրային անոնք որ իշխանի կը զոհեն զաղափարները, կամ անոնց յատկութիւններէն մի քանին: Գաղափարները բացատրել, ահաւասիկ անոր նպատակը, պաշտոնը, գոյութեան պատճառը: Լեզուի հուրիւմը ի նկատի առնելով, Կ'ունենանց սա առաջին սկզբունքը

1. Գաղափարները ամրադրագես, որոշակի, և յսուակ կերպով բացատրելու առաջին պարագանեանը ի իշխանի. այս պատճառը՝ լեզուական ինելիրերու մէջ՝ պիտի և զիրագօր նկատուի քան ուրիշ ու և և պատճառ:

2. Կայ որ տէրէ և այդ գործիքին իրաւունք ունի զայն վերածերու այն ձեւին՝ որով առելի լաւ կը ծառայէ իր դիտուններուն:

3. Բայց իշխանին տէրը անեան մը չէ, այլ միշտ հասարական մարմին մը, ցեղ մը, ազգ մը, գաւառ մը, նեռեւսարար նաև ու և և է փափութեան երրքը անհատականութեան յասաչ պիտի ցայ:

Բ. — Ազգային ինքու. — Լեզուն այսպէս է ընդհանուր կերպով մոտածուած: Այսկայն այն լեզուն որ հասարակաց էր մարզկութեան, ճիշդաւորուեցաւ վերջնոյն նման: Զայնական այն պայմանադրական նշանները, որ համազօր էին զաղափարներու, հետզհետէ յիշողութեանց մէջ սկսան ազտանալ, շփոթուիլ, կերպարանափոխուիլ, կամ մարդկութեան անմամբը անկարելի եղաւ հասարակաց համաձայնութիւն մը գոյացուիլ: Այսպէս ամէն ազգ իր լեզուն ունեցաւ:

Լեզուն՝ Ազգայնուրեան հետ կապուելով ստացաւ նորանոր պաշտոններ, անկախ՝

իր իսկութենէն . ստացաւ նուիրականութիւն մը , իրը հօմանիշ հայրենիքի , իրը ազգութեան նշան մը Շատ անգամ նոյն իսկ իշուի մէջ միայն Կ'իրականանայ ազգութեան զաղափարը : Ո՞րքան տարրեր ցեղերէ կը բաղկանայ ազգ մը , և այս ազգին անդամները ո՞րքան հեռաւոր երկիրներու մէջ կրնան ծնած ըլլալ , և սակայն մի և նոյն ժողովրդեան անդամները կը համարուին , այսպէս յաճախ ոչ եթէ ցեղարանութիւնը կամ ծննդափայրն է , այլ յեզուի որ հասարակաց կապ մը կ'ըլլայ և կը կազմէ այն մարդկային խմբերը՝ որ « ազգ » կը կոչուին :

Հետեւարար Հայերենի ալ պարտականութիւններն է այնքան անհասականութիւն ունենալ ուրիշ լեզուներու նկատմամբ , որ կարող ըլլայ ազգութեան բնորոշչիչ հանգամանքն ըլլալ :

Ակիցից յառաջ կու զայ սա յորորդ սկզբ-րունքը որ

4. Հայերենի իր Քերակունուրեան և իր Բառարանին մէջ պիտի է բառ կարերայի ա-զատ ըրբայ օտար տարրերէ , և այս բանուն ազգուրեան շաներու , ոչ եթէ լեզուի էութեան վրայ հիմնեալ տրամարանական պատճառներու :

Բայց ազգի մը սեփական լեզուն՝ ահ-շամաի որմ մը չէ , այլ միայն սահմանը ցոյց տուող ցանկ մը : Այլապէս՝ ով որ օտար ազգի մը լեզուն սովորէ և գործածէր՝ պիտի նկատուէր ազգութիւնը կորուսած : Դարձեալ լեզու մը ազգային ըլլալու համար պէտք է ոչ միայն անջատ ըլլայ ուրիշ ազգերու լեզուէն , այլ իր նախնիքներէն աւանդուած ըլլայ : Այսպէս հայ ազգը մեռեալ լեզու մը գործածելով , լատիներէն , օրինակ իմն , կարող է զանազանութիւնակաց ժամանակակից մը լեզուներէն , բայց երբէք այդ լեզուն կարող չէ ազգային նկատուիլ իր համար : — Ուրեմն

5. Ազգի մը յեզուն և միանեամայն ա-նադայ մը , ժառանգութիւն մը , նախնիքներէն հասած . ասկից յասուց կու գոյ այն զարդարակարը՝ որով ինչուն սրբազան հնուրինւն մը կը եկասուի :

Բայց լեզուն ամէն դարու մէջ տարրեր կերպարանը մ'ունեցած է : Ո՞ր պէտք է հայերէնի համար այդ կերպարանցներէն : Այս մասին երկու հակառակ կուսակցութիւն կայ . մենք , անկողմակալ կերպով , անոնց փաստերը կը ներկայացնենք . Գրա-րարիանները , Ե . գարու լեզուն կ'ուզեն ընդունիլ , մենքնելով ներկայաց աշխարհարա-րէն և հետզեւտէ անզգալի կերպով զէպ ի գրարարը մօտենալով , այսինքն , լեզուի պատութիւնը՝ հակառակ կերպով կրկնե-լով , իրեւ ուղեւոր մը որ երկայն ճանա-պարհէն ետ կը դառնայ հոն՝ ուսկից մեկնած էր . ահա թէ ինչ փաստերու վրայ կը հի-մուուին :

1. Լեզուն միշտ կը փոխիխուի . այսօրուան հայերէնը անհասականալի պիտի ըլ-լայ ապագային . փոխանակ ամէն դար առանձին քերականութիւն մ'ունենալու , լաւագոյն չէ ամենէն կատարեալ , զրա-կան յուշարձաններով նուիրագործուած , Ե . գարու հայերէնը հասարակաց կեզրոն մ'ընել ամէն դարերու սերունդներուն հա-մար , և ամէն դարու Հայը՝ միայն այդ լե-զուն սովորելով կարող ըլլայ հասկնալ իր ազգին ամրող գրականութիւնը : Այս մտածութիւնը այնքան բնական է՝ որ մինչեւ խոր տղիտութեան դարերը ամէն հայ զրիչ գրարարը գործածած է : Հասարակաց յեզուի դրութիւնն է այս՝ որ փոխանակ ազգերը՝ գարերը պիտի միացնէ իրարու հետ :

2. Լեզուն (տես 5 սկզբունքը) աւանդ մէ , ազգայնութեան յատկանիշ մը : Արդինչ է ներկայ Աշխարհարարի շարադրութիւնը . — ամրող ջապէս թուրքերէն է : Ինչ են բա-ռերը , մանաւանդ իրուսահայոց ըով . օտար րառեր : Արդ , շարադրասութեան եղանակին մէջ է զլիսաւորապէս՝ որ ազգի մը մտածութեան եղանակը կը յայտնուի . Քերա-կանական համաձայնութիւններն ալ , նոյն-պէս թրցական , ցոյց կու տան թէ Աշխար-հարարը հայերէնի երեւոյթը միայն ունի : Աշխարհարարը Մէմուուայի սիստարին կը նմանի . տաճերէն՝ հայ գրերով : Հայկա-կան հարազատ մտածութիւնը , նշարիտ հայերէնը՝ ցեղին պէս հնդեւրոպական՝

գրաբարն է. և յանգիտու, ստրկային պաշտօնի մը կը ծառայեն Աշխարհաբարեանները:

Յ. Ոմանց միայն իրենցմէ՛ զիտակից են այս եական թերութեան, զոր ունի Հայերէնի անհարազատ որդին, Աշխարհաբարեը. և այս պատճառաւ ճիզ կ'ընեն յաճախ շարադասովթեան մէջ գրաբարի մօտենալու. ըլլալով, — միշտ յանգիտու, — դրաբարեանները, որ չեն զիտեր համաձայն ըլլալ իրենց հետ:

Գ. Գործնականին գալով, կը տեսնենք որ նորածին ժողովուրդ մը, Յոյնը, կարող եղաւ «Պղատոններ» ուու լեզուն արթընցնել Ելլադայի մէջ. և այժմ մեծ տարրերութիւն չկայ հին և նոր յունաբէնի մէջ՝ Բնական էր այս ժողովրդեան մ'համար՝ որ աշխարհաբար աւետարանները կրակի կու տար: Եթէ Նոյնը բանստատամութիւն ցոյց տուած ըլլային Հայեր, այժմ ո՞րքան մերծեցած պիտի ըլլայինը հին հայերէնին, մանաւանդ որ ասոր քերականական ճեւերու մեծամասնութիւնը արդէն աշխարհաբարի մէջ գոյութիւն ունի:

Ծ. Հնդկաստանի Հայերը գրաբարը կը գործածեն, համեստ գրաբար մը, ի հարկէ, որ սակայն ցոյց կու տայ թէ ձշմարիս հայերէնը զործածելը անկարելի չէ: Տարօրինակն այն է որ ցաւ կը յայտնուի Եւրոպայի այն զաղութեներուն վրայ՝ որ հայերէնը կորուսած են, մինչ ամբողջ ազգութիւնն արդէն զուրկ է իր ճշմարիտ լեզուն:

Հակառակ կուսակցութիւն մը Հայերէնը կ'ուզէ ընդունիլ այն վիրյին ճեւով, որով ժամանակը իրեն յանձնած է զայն: Կրնայ աւանդը տժգունած, մաշած ըլլալ, բայց միշտ աւանդ մ'է: Գեղարուեստական յանցանք մը չէ հին նկարի մը, նոր երեւցնելու համար կը կին գոյներ տալ: Պէտք է վիրյին ճեւում էնթայի բոլոր ազգերը լատիներէնի գրականութեան ընդհանուր լեզուն ընելու դարաւոր փորձեր ըրին: յետոյ սակայն իւրաքանչիւր ազգ դիմեց իր ժողովրդական բարբառին, և անոր մէջ զտաւ իր գաղափարները յայտնելու լաւագոյն գործիքը:

Ամէն դար իր հոգին ունի, որ լեզուին մէջ եւս կը ընակի. այդ լեզուն անհրաժեշտ է արհեստագիտական գործերուն տալու համար այն կենանութիւնն և թարմութիւնը, որ պիտի օգնէ անոնց տեւականութեան:

Յ. Հնագոյն շրջանի մը Հայերէնին վերածելու համար մեր ներկայ լեզուն հարկաւոր են երկարամեայ ջանքեր. արդինը ըլլայ արկայն արժանաւոր վարձատրութիւնը պիտի չըլլայ աշխատանքին, եթէ երբէք աս յաջողի նպատակին հասնիլ. Ե. դարու գրականութիւնը, օրինակ իմն, այն

տեղ՝ Ե. զարու Հայերէնը պիտի գործածենք. միթէ Ե. զարու հայերէնն եւս իր կարգին աղաւաղումը չէ հնագոյն ու թերեւուն ճոփագոյն Հայերէնի մը՝ Տիգրաններէ խօսուած. Պատութիւնը ցոյց կու տայ որ լեզուն միշտ պիտի կերպարանափոխութիւնը ուստի հնագոյն շրջանի մը լեզուն ինչպէս Անցեալին մէջ, Ապազյին մէջ ալ կարող պիտի չըլլայ հաստատուն մնալ. ինչու ի զոր ժամանակի հնեղեղային ոյժին գէմ մաքաղիլ. ինչու կանգնել շէնք մը երբ փորձով տեսնուած է թէ ան պիտի ընկնայ: Յ. Նոր դար, նոր կեանք, ընկերական նոր հանգամանքներ կը ծնանին բացատրութիւններ կազմուած այնպիսի ճեւով՝ որ կարելի չէ զանոնց հին լեզուն մէջ ազգուցանել. նոր պարագայներ՝ բառերուն կու տան նորանոր նշանակութիւններ՝ որ երբեմն նոյն խկ կը հակասեն ճնոյն: Այդ լեզուական նորութիւնները մերժել՝ ուրիշ բան չէ բայց մեղանչել լեզուի Առային սպառանիին դեմ, — գաղափարներու յստակ բացատրութիւնը: Քաղաքակիրթ բոլոր ազգերու օրինակը մեզ ցոյց կու տայ թէ լեզուի մը վերյին ձեն ընդունին է իմաստնագոյն վարձունքը լեզուի մէջ: Միջին դարու մէջ Եւրոպայի բոլոր ազգերը լատիներէնի գրականութեան ընդհանուր լեզուն ընելու դարաւոր փորձեր ըրին: յետոյ սակայն իւրաքանչիւր ազգ դիմեց իր ժողովրդական բարբառին, և անոր մէջ զտաւ իր գաղափարները յայտնելու լաւագոյն գործիքը:

քան ճոխ և ընդարձակ չէ, որքան յունականը, որքան հոռվմէականը, զոր Միջն դարու Եւրոպացիք յարուցանել կը ջանային, և երկարամեայ ջանից հետեւանքը պիտի ըլլայ միայն՝ մի քանի երկասիրութեանց լեզուն հասկանալի դարձնել:

7. Բայց շնորհուի որ գրականութեան մէջ կարենայ վերստին հին հայերէնն արթինալ, բայց երբէք ժողովրդեան մէջ. և ինչպէս սա՝ Եւ դարուն լեզուն կարող չեղաւ պահել, պապային եւս, ինչպէս ըսմինը, պիտի չկարինայ: Ասով իրամ մը պիտի բացուիք գրական և ժողովրդական լեզուի մէջ և գրագէնները կարող պիտի չըլլան օգտակար ըլլալ ժողովրդեան: Երեւակայեցէք կատակերգութիւն մը՝ ուր տէրը տարբեր լեզուով խօսի, և ծառայն՝ տարբեր: Գրագէտներն ալ ազնուական ծառայութիւն մ' ունին մասուցանելիք՝ իրենց ազգին:

8. Հին լեզուին մօտենալու համար՝ պետութիւն մը, ինչպէս յունականը, կարող է այնպիսի միջոցներ ձեռք առնուլ, որ ամենուրեք միանգամայն գրագանայ անոր ուսումը: Բայց վայրագատին և կրթական ամենէն կարեւոր միջոցներէն զորկ ժողովրդ մը, որ իր խօսածն եւս կը կորսնցնէ, ինչպէս կարող է զիմել զէպի ի այն կէտը, ուր պիտի խօսակցի իր նախնեաց հետ: Այքան ջանքեր և նիւթական միջոցներ հարկաւոր են ի դարէն մինչեւ Եղար եղած անջրպետին վրայ՝ հակայական կամուրջ մը ձգելու համար: Նախնեաց լեզուն, « ճշմարիս հայերէնն » արթնցնելը՝ գովելի զգացում մ'է բայց ոչ կարելի, որովհետեւ կը հակառակի Պատմուրեան, և ... ոչ միայն յեզուի Պատմութեան, Զափազմնց զոհ պէտք է մանաց եթէ արդի հայերէնը կարենանք անչէջ պահել: իսկ բայց մ'ընել աւելի յառաջ՝ ժամանակաշրանքական սիալ մ'է:

Արո՞ւն պէտք է հետեւիլ: Վճիռը տալէ առաջ պէտք է դիտել՝ որ զարերը միայն չեն նորանոր լեզուներ ստեղծող, այլ նաեւ զարաները և ընկերական դասակարգները.

այսինքն ամէն անջատիչ որմ, ժամանակագրական հայրական, աշխարհագրական կամ նոյն իսկ բարյական՝ առանձին լեզուներ կը ստեղծէ: Դասակարգային լեզուի խնդիրը, միշտ սուցուած, ցոյց պիտի տայ մեզի երկու դրութեանց սիալները:

Բ. ԱՆՁԵՒԱՑԵԱԾ ՕՐԻՆԱԿԻ

Առ Մեծապ. Տորթոր Թիրնեաթեան

Զեր պատուական թղթակցութեան մէջ՝ Քրիստոնէիր վրայ խօսող՝ փաստերու կը փափագիք ի նպաստ Անձեւացեաց օրինակի գերազանցութեան, և աեղեկութիւններու՝ անոր այժմ ուր գտնուելուն նկատմամբ:

Եղիշէի Անձեւացեաց օրինակը առաջին անգամ տեսած է Խորեն Նարպէյ ի Բարիգ, Արք Զատուայր անունով մարդու մը ձեռց. Նարպէյ կը հրատարակէ Եղիշէն, վերոյիշեալ ձեռագիրը բնագիր ընտրելով, 1861ին, ի Թէոդոսիա. Գարբիկէ արքակ. Այլարվացիք, 1879ին, և Խ. Յովհաննիսեան 1892ին կը տպագրեն զԵղիշէ « ըստ Անձեւացեաց օրինակի »: Բագմանկազը, 1897ին (էջ 46) իր Սուրբաղդակի հարցումներուն հետ կ'ուզողէ նաեւ գետեւեալը. որո՞ւ քով պահուած է այժմ Եղիշէի համարաւաւոր ձեռագիրը: Հարցումը՝ անպատասխանի կը մնայ, և ձեռագրին անյայտացումը՝ Խորհրդաւոր: Միայն 1905ին, Եղիշէի սուումնասիրողը, կը մերժէ հրատարակչին այն զաղափարը՝ թէ Անձեւացեաց օրինակը ի կամ ի դարու գործ ըլլայ, քանի որ Առուն Անձեւացի (տե՛ս Զամշեան թէ էջ 719, և այլն) Ժ գարու անձէ: կը մերժէ նաեւ այն զաղափարը՝ թէ Անձեւացեաց օրինակը լաւագոյնն ըլլայ, զամ զի, օրինակ իմն, (Տե՛ս Հանդէս Ամսուեայ, 1905, թիւ 10-11 թէ 334) հոն ուր Անձեւացեաց օրինակը « պեղադեսպան արձակիր » կ'ըսէ, Գարեգին Սարկաւագի ձեռագիրը ունի « պեղով դեսպան արձակացաց »: « քան զմարդկային թնորիին ընդունակ պատրաստեր » կ'ըսէ Անձեւացին, մինչ

Գարեգ. Ապրկաւազի օրինակը, լաւ եւս, « քանի զմուրդիային թնորին տեղի վագեայ ընթանայր » : Ահա, համասութիւն, Անձեւացեաց օրինակի պատմութիւնը : Անզգիոյ մատենադարաններուն մէջ կը գտնուի այժմ, թերեւս, Սբ Զառուայթի ձեռազիրը : Այս մասին ստոյգ տեղեկութիւն մը չունինք : Գալով իր գերազանցութեան, հիմուած է ան, զիսաւորապէս իր նեորիսն վրայ, որովհետեւ Եղիշէի ձեռազիրները այնցան մէծ տարրերութիւններ չեն ներկայացներ որ այս կէտը կարելի ըլլայ իրեւ անխախուս հմ գործածել . Միւս կողմէն Ե. Ռ. Ք կարծիքը այնցան հաւանական չերեւոր և ոչ ալ օրինակները (Հաենէս, 1905, թիւ 10-11) այնցան համոզիլ . Թողով այն տաքրերութիւնները, որնց հաւասար պատճառ ունին գոյութեան, առնունց « բեղվգեալ պապարաներ » : Ինչո՞ւ քան զայս հաւագոյն համարիլ « անը վագեալ ընթանայր » : միթէ աւելի բնական չէ որ օրինակող մը իր մեկնութեանց մէջ՝ աւելի պարզութեանց դիմէ . նա դժուարին ընթերցուած մը հանդիպած պահուն՝ իր սովորական բառերը « վազել, ընթանալ » կը կարծէ գտնել այնտեղ . անհաւանական է որ իր դիմացը՝ այս բառերն ունեցած ըլլայ, և ինըց, սխալ ընթերցմամբ, դէպ ի վեր բարձրանալով, յաջողութեամբ, « ընդվել, ապարթանել » կարդացած ըլլայ: Զեր սոուզարանութիւնը՝ յաջողագոյնը կ'երեւայ և նոր փաստ մ'է ի նպաստ Անձեւացեաց օրինակի:

ԽՄՐ.

Գ. ԹԱՂ և ՆԵՐԵԼ, բասերու հշանակութիւնը :

Առ Մեծարգոյ և. ՆԱՅԱՊԵՏԵԱՆՆ

Այս անգամ Զեր Աւղազըութիւնները կարեւոր փոփոխութիւններ կը բերեն Բուզանդի ամենէն աւելի սիրուած ու նուիրական դարձած մէջ էջին . Զիրաւայ պատերազմիր, Այսկայն « թագ արքունիք » ի մասին Զեր յայտնած կարծիքը, որքան ալ գիտաւոր դիտողութեանց վրայ հիմուած ըլլայ, գեռ անապահով է: Կ'ուզէց « թագ »

բառին Գիհնոյ նշանակութիւն տալ . եթէ այդպէս, պատմէջը պէտք չէր « Զըր թազզ տրեամբ շաղափել » ըսել, այլ « ընդ արեան խառնել ». շաղափել բառը, որքան զիտեմ, կը գործածուի հեղումի մը՝ հաստատուն մարմին մ'արտաւորելը նշանակելու համար . այսպէս կ'ըսենք Զեսոքի՝ արեամբ շաղափառած, և այն:

Քաղով « Զեր » նեղի բառին՝ կը յիշենէ Neco (սպանանեմ) և Né/χ (գիակոյ) բառերը . բայց ուրիշ զիպուած մը չենց գտներ ուր դը շի համապատասխանէ . (անս Հիւզմանն Armenia Grammatik, Ա. էջ 326, և այլն): Նեխուի բառը գերարերութիւն մը չունի նախորդներուն հետ:

Զեր աֆն ուղղազըութիւնն, որնց համեմատ « Եթէ առ Արշակ » պէտք է ըլլայ « Երթ առ Արշակ » իսկ « Առ Արշակ »՝ « Ա՛ռ, Արշակ » շատ հաւանական կ'երեւի միայն զանց ըրած էր յիշատակել Բուզանդի մէկ վկայութիւնը՝ որ այնցան նպաստաւոր է Զեր կարծեաց . « Այսափի ժամանակը են զի Արշակ սէրն նոցա ի նոցանէ կորուսեալ է . . . և նորա առ գութն համարէին՝ թէ ի գլուխ նոցա նա իրեւ թազաւոր կայցէ և կամ ընդ նոսա արդեօք ի մէջ գնդին կայցէ ի գուփն նակատուն պատերազմին, և նորա առ նմա առնիցեն պաշտօն յանդիման նորա » :

ՊԻՀԸ

Դ. ՄԻՒԹՈՒՄ բասի սոուզարանութիւնը :

Առ Մեծապատիւ ՌԱՍՊԵԼ. Ե. ՑԵԶԱ

Ընդունած ենք Զեր յօդուածը Միիմարքանի մասին: Զեր ակնարկած զիտնականին կարծիքը յիրավի հանճարեղ է, բայց ոչ համոզիչ: Փետրուարի թագմալեպին մէջ պիտի ընթայենք հայ ընթերցողներուն Զեր գրութիւնը: Միայն ուրիշ ենթապրութիւնն մը պիտի առաջարկէի Զեր ուշագրութիւնն մէկ զերարերութիւն չունին՝ արդեօք Միիմարքի և Մադր-ակը բառերը. կարեւի չէ հասարակաց արմատ մը ենթապրել

լիախիր ձեւով, որ առաջնոյն մէջ՝ ո կը կորսնցնէ, երկրորդին մէջ կը թողու որ իւ մեղմանակ բ-ի հանդիպած ժամանակ . միւս կողմէն ծանօթ է արդէն որ Ասել բայր բարդութեանց մէջ տրել կը դառնայ (Մեծ-ար-ել, Զարդ-ար-ել, և այլն): Բատ այսմ Միհրարել - Մարդանք ընել:

Յիրաւի ի՞նչ կ'ընեն սգաւորին. կը մադրեն հանգուցելայն հանգիստ, արցայութիւն, մացողին փարատումն ցաւերու և լաւագոյն օրեր Հին ժամանակ, հաւանօրէն, այսպիսի այցելութեանց կ'ընկերէին նաև կրօնական արարողութիւններ, աղօթքներ - մասրանքներ կ'ընէն: — Հիւազմանն Մարդիր հարազատ հայերէն բառ կը համարի և կը համեմատէ լիթ. Մարդիրի հետ: Այցան հնութիւն ունի պատ վերջին ձեւը:

ԴԱՅԱ

Ե. «ԱՌ ՈՅԺ ԿԱՑԱՇԻ ԱՐԱՆՑ »

Առ Մեծարզոյ Հ. ՆԱԽԱԳԵՑԵԱՆ

Փարպեցին (տպ. Տփիսիս, 1904, էջ 171) կը պատմէ թէ վահան, գետէ մը անցած ժամանակ կը խաչակնել ինքզինք, և հրաշցով գետին անցըը այնքան կը դիւրանայ՝ որ «Տեղին ամենայն զնդին լինէր ճանապարհ անցից՝ անհոգութեամբ: Եւ լինէր այս նշան մեծ յայտնի. որ և աս ոյժ կացածի արանց լինէր անցանել դիւրաւ ըստ կամի և ամենայն այրեւծիոյն»:

Ծնդգծեալ բառերը դուք ուղղագրեցիք «Անյժ կանացի արանց» (Բազմավեպ, 1906 մայիս):

Տիրոյեան Հ. «Բնդհակառակն առաջարկեց ընթեռնուլ: « Առոյց բայչածի արանց լինէր անցանել» (Բազմ. 1906 մայիս):

Երկրորդ գրութեամբ մը Դուք դիտել տուից որ Հ. Տիրոյեան իրաւունք կ'ունենար՝ եթէ այդ խօսքը ըստած ըլլար՝ վահանայ գետը անցնելէն առաջ, անցքին գրժուարութիւնը ցոյց տալու համար, (Ասոյդ

բայչածի արանց լինէր անցանել), ո՛չ եթէ ամէն ինչ աւարտելէն յիտոյ: Զեր ուղղագրութեան մէջ ալ՝ համեմատութեան եզրը թերակատար կը մնայ. դիտուի յիրաւի որ Փարպեցին կ'ըսէ. « Ասոյժ կացածի արանց լինէր անցանել դիւրաւ ըստ կամի (որպէս) և ամենայն այրեւծիոյն»: Ի՞նչ է Այրեւծի բառին հակադրութիւնը . Անյժ կանացի՞ մարդիկ . բայց դա՝ բաչ, նզօր բառերունն է. Հիծեալին կը համապատասխանէ՝ հակադրութեանց բառզբին մէջ, Հնտեսակը: Այդ, որպէս զի Ղազար Փարպեցւոյն խօսքը ամրող շաղէս տրամարանական ըլլայ և կատարեալ հաւասարակշռութիւն հաստատուի վերոցիշեալ համեմատութեան երկու եզրերուն մէջ, պէտք է այդ աղաւաղեալ պարբերութեան մէջ անպատճառ Հնտեսակ բառը գտնել:

Այդ պարբերութիւնը կարելի չէ կարգալ այսպէս.

« Եւ լինէր այս նշան մեծ յայտնի. որ և անենուզա անձի արանց լինէր դիւրաւ անցանել ըստ կամի, (որպէս) և ամենայն այրեւծիոյն»:

Փարպեցին թերեւս այսպէս գրած ըլլայ . այլ է ինդիրը թէ զարէ զար օրինակողներու յանձնուելով, կրնայ ճամրուն վրայ այդ պարբերութիւնը՝ առած ըլլալ նաև այն ձեւը, որուն զինքը կը վերածէր:

Ա. 8.

ԱՆԱՀԻՏ

ԳՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ
ԱՄՊԱԹԵՐԹ

Գինը՝ տարեկան 12 ֆրանք
Հասցեն. Rédaction de la revue

« ANAHIT »

PARIS, 17 Rue Labruyère